

ԾԱՀԻԿ

ՊԱՏՎԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱԹԱԹԵՐԸ

Տ. Հ. Ե. Դ. Պ. Յ. Ա. Կ. Ա. Ն. Ե. Ր. Ո. Հ. Ա. Տ. Ո. Ւ. Կ.

Ա. Շըշան, թիւ 30

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

| | |
|---|-------------------------|
| Մեր առաջին Լուսաւորիչներ | ՄԱՆՈՒԿԻՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄ Վ. |
| Խոռն վրայ (պատկերով) | ԱՂԵՔՈ. ՓԱՆՈՍԵԱՆ |
| Նետուած խորեր | ԱՍՈՒԿԻՍ |
| Ժամանակը բանկազին է | Վ. Մ. ԽԱՉԻԿԵԱՆ |
| Թիթեռնիկի մը և Զատկաննիի մը արկածներ | ԱԼՅՈՆՍ ՏՕՏԼ. |
| Գուրեներ մեծ մարդոց կեանեն | ԵԱՂԿԱՍԵՐ |
| Ուրիշ ազգերը ի՞նչպես կը բարեւեն | |
| Հնազանդ եւ անհնազանդ տղան | |
| Դպրոցականներու բամինը | ԵՐՈՒԱՆԴ ՎԱՐԴԻԿԵԱՆ |
| Պատիկ աղջկան մը մսիր | |
| Հաներուկ, Հառուական հարզում, եւլն. | |

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՅՈՏ ԵՒ Գ.Ա.Խ.Ա.Ծ.Ր.Ո.Ր ՀԱ.Մ.Ո.Ր

Տարեկան 30 դրուց : Վեցամսեալ բաժնեգին չկայ :

ԱՐՏԱՍԱԾ.ՀԱ.Մ.Ո.Ր Տարեկան 7 ֆրանք :

ԲԱՅԱՐ ՉՈՎԱ.ՊՀԱ.ԿԱ.Լ.Խ.Ի.Կ

Բաժնեգինները կարեիի է զրկել Օսմ. մանտաքօսթով, փոխ" գրով,

եւ կամ զրոշմաթուղթով (20 հատը ՀՕ զրուշի հաշուով) :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի' միայն՝

Ս. Ա. Գ. Ա. Ե. Ա. Կ. Ա

{ زاغیک غزنهی } در علیه ده غلطهده قورشونلى خاننده نومرو 7

«ԾԱ.Պ.Ի.Կ» Հ.Ա.Ն.Դ.Է.Ս

Կ. Պոլիս, Դալաթիա, Գուրշունլու խան, թիւ 7

REVUE "DZAGHIK,"

Constantinople. Galata, Kourchoum Han, № 7.

Գին 20 վարա

Տապագրութիւն ՍԱԳԱԵԱՆ, Կայաքա



HYGIÈNE BEAUTÉ
CRÈME SIMON

ՎԱՅԵԼՉԱՍԵՐ ԿԻՆԵՐԸ

ՈՐՈՆՔ Կ'ՈՒԶԵՆ ՊԱՅՄԱՆԵԼ

ԻՐԵՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

ՊԵՏՔ Է ԱՄԼԻ ՕՐ ԳՈՐԾԱԾԵՆ

ՃԵՄԱՐԻՏ

ՔՐԵՄ ՍԻՄՈՆ

ԿԼԻՍԵՐԻՆՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԱԾ

ՀՆԱՅՐԻ Ա. Ֆ. 1860

ԱՄԵՆԱՀԻՆ

ԳԵՂԵՑԿԱԽԱՋԱՋ ՔՐԵՄԸ

☞ ԿԸ ԴՏՆՈՒԻ —

— ԴԵՂԱՐԱՆՆԵՐՈՒ — ՀՈՏԵՂԻՆԱՅ ԻԱՆՈՒԹՆԵՐՈՒ —

— ՊԱԶԱՐՆԵՐՈՒ ՄԷԶ —

ԳՆԵԼՈՒ ԱՏԵՆ Լաւ Ուշադրութիւն ԲԱԵԼ —

— ՎԱՀԱԴԱՆԻԾԻՆ Եւ Մերժել —

ԿԵՐԸ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ —

ԲՐՆՉԱՓՈՇԻ

ՍԻՄՈՆ

ՍՈՎԱՅ ՊԻՄՈՒԹԻ



ՕՃԱՌ

ՔՐԵՄ ՍԻՄՈՆ

ԲԱՑԱՐՁԱԿԱՊԷՍ ՄԱՔՈՒՐ

☞ Ժ. ՍԻՄՈՆ - ԲԱՐԻԶ ☞

ԾԱՇԻԿ

(704) Ի. ՏԱՐԻ—ԹԻՒ 30

6 ԴԵԿԱՏԵՄԲԵՐ 1907

ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱԽՈՐԻՉՆԵՐԸ

ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵՒ ՍՈՒՐԲ ԲԱՐԹՈՂԻՄԵՈՍ

ԱԵՐՁԱՅՈՂ, շաբաթ օր տօնն էր Թադէոսի և Բարթողիմէոսի։ Քրիստոսի Համբարձումէն ետքը Սուրբ Թադէոս առաքեալը եկաւ ու Հայոց քարողեց Քրիստոնէութիւնը։ Հիմնեց Հայ Առաքելական Աթոռը։

Թադէոս քարողեց նաև Աղուանից ու Կապադովիլոյ, և նմանապէս հիմնեց Կեսարիոյ Աթոռը. անոր համար վերջէն Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Կեսարիոյ Ղեւոնդիոս Հայրապետէն Կաթողիկոս ձեռնադրուեցաւ։ Եղեսիոյ մէջ Քրիստոսի հաւատացին և Թադէոսնուէր բերաւ Քրիստոսի դաստարակը, որ կը կոչուի Ս. Փրկչայ պատկեր։

Ս. Թադէոսէն ետքը Հայոց քարողեց Ս. Բարթողիմէոս՝ որ Հոգեաց վանքը շինեց Աղբակի մէջ ու հոն դրաւ Երուսաղէմէն հնտը բերած Ս. Կոյսին պատկերը կիպարիս փայտի վրայ փորագրուած։

Ս. Թադէոս ու Ս. Բարթողիմէոս Յիսուսի տասերկու տասերէն էին։ Առաջինը Աւետարանին մէջ կոչուած է Յուդա Յակովիսը կամ Ղերէոս, և կամ Յուղա-Թադէոս, երկրորդը՝ Նաթանայէլ, որուն համար Յիսուս ըսած է։ «Անա խրայելացի մը, որուն սրտին մէջ նենգութիւն չկայ»։

Մեզի պարծանք այս Սուրբ Առաքեալները քրիստոնէական հաւատքով լուսաւորեցին մեր նախահայրերը, ասոր համար շատ իրաւամբ կոչուեցան մեր Առաջին Լուսաւորիչները։

Ո՛վ Հայ, Եկեղեցւոյ բարեպաշտ մանուկներ, պէտք է երախտապարտ, շատ երախտապարտ մնաք այս երանելի սուրբերուն, որոնց չնորհիւ մեր Եկեղեցին ալ Առաքելական եղաւ. այս', պէտք է անսայթաք հետեւիք անոնց Լոյս-Հաւատքին լուսաւոր շաւիդներուն։

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄ Վ.

ՆԵՏՈՒԱԾ ՔԱՐԵՐԸ

SԱԱ՛Ք, տղա՛ք (ըսաւ ալեհեր մարդ մը) այդ խեղճ ագռաւ-
ւին քար մի՛ նետէք:

Փոքրիկ տղայ մը յարեց. — Ինչո՞ւ համար. անիկա ա'յնչափ
անախորժ ձայներ կը հանէ որ՝ մննք չենք կրնար մտիկ ընել:

—Այո՛ սիրելիս (աւելցուց մարդը) բայց գիտնալու էք որ ան
Աստուծոյ իրեն պարզեւած ձայնն է որ կը գործածէ. թերեւս ան
եր բարեկամներուն հաճելի ըլլայ, ինչպէս ձեր ձայնը՝ ձեր ամէն
սիրելիներուն: Ասոր համար է որ չեմ ուզեր որ զայն քարկոծէք:
Ուրիշ պատճառ մըն ալ ունի՞ս: Ես կը վախնամ որ քարը վե-
րադառնալով ձեղի՛ կը լիսաէ:

—Վերադառնա՞ւ... մննք չենք ըմբռներ թէ ի՞նչ կ'ուզէք
հասկցնել:

—Լա՛ւ ուրեմն, ես ձեղի այս մասին գեղեցիկ պատմութիւն
մը պիտի պատմեմ:

—Լա՛ւ, լաւ, արդեօք այդ պատմութիւնը ճշմարտութիւնն մըն
է, աղաղակեցին ամէնը միարերան:

—Այո՛, անոր ամէն մէկ բառը ինքնին ճշմարտութիւնն մըն է
արդէն: Յիսուն տարի առաջ երբ ես ալ տակաւին ձեղի պէս տղայ
էի, օր մը այսպէս միս մինակ քարայրի մը քով քար նետելու
փորձեր կ'ընէի, ուր կ'աշխատէին միր ծանօթ բարեկամներէն ո-
մանք: Հոն, ծառի մը բունին վրայ ծիծեռնակի գեղեցիկ բոյն մը

կար ուր քիչ յետոյ ծիծեռնակ մը եկաւ թառեցաւ.
հեռուէն շարունակ զիս կը դիտէր, երբէք սակայն
մտածելու կամ ըսելու թէ «Դուն ինծի լիսանել
կ'ուզես»: Սնմիջապէս կլոր քար մը գտայ, և քա-
րայրին անկիւնէն ուզզակի թռչունին նշան առի ու
կրցած ուժով զայն նետեցի: Խեղճ թռչունը զարնուեցաւ ու գե-
տինը հոգեւարքի մէջ սկսաւ տապլտկիլ: Եոյն վայրկեանին չափա-
զանց զջացի թէեւ, բայց մեռած էր այլես: Բան մը չըսի քա-
րայրը աշխատող բարեկամներուս, և կը պատրաստոէի կամաց մը
մեկնիլ, երբ զոհս անոնց ձեռքը տեսայ որ կ'ոզբային անոր վրայ:
Գիտե՛մ, թէեւ ինծի բան մը չըսին, բայց ես այլես անոնց երեսը
չէի կրնար նայիլ: Աւելի գէշը: Երբ անոնք իմանային թէ ես հմ
այդ վատ արարքին հեղինակը, այլես անունս իսկ պիտի տային:
Այս մասածումը արդէն իմ նետած քարս ինծի վերադառնուցած ու
զիս վիրաւորած էր, հասկցնելով թէ՝ որո՞նք են քարի տղաքը:

Մերուկը, պահ մը տղոց ապշութիւնը դիտեց, ժպտեցաւ և
իր ճամբան շարունակեց։ Տղաքն ալ վերջին ծայր զգաժաւած,
իրարու երես նայեցան պահ մը, ու ամէնը մէկ, իրենց ձեռքի
քարերը գետին ձգեցին ու վերադարձան դէպի տուն։ ագուաւը
հիմա անդամ մըն ալ պոռաց և անտառ թռաւ համարձակ։

ԱՍՈՒԼԻՍ

ԺԱՄԱՆԱԿԸ ԹԱՆԿԱԳԻՆ Է

Տղամբ, մի՛ վատնէք ձեր ժամանակը սնուի զբաղմունքնե-
նաւոր պաշտօն մը վերապահած է։ ջանացէք ստանալու բոլոր այն
անհրաժեշտ ուսումները որոնցմոլ պիտի կրնաք գլուխ հանել զայն։
Եթէ կը փափաքիք որ ապագային օգտակար արդիւնք քաղեն
ձեղմէ, մի՛ մոռնաք որ մանկութեան ժամանակն է ցանելու ժա-
մանակը։ անոր լաւ գործածումն է որ կախում ունի ձեր կեանքի
մասին երջանկութիւնը։

Օգտուեցէ՛ք ձեր դասերէն, որպէս զի պարկեշտ և ուսեալ ըլ-
լաք։ վայրկեանները թանկագին են։ եթէ դանդաղիք՝ ա՛լ չսկսի
կրնաք գտնել։

Աշխատութիւնը աշխարհի օրէնքն է։ ամէնքն ալ կը հպատա-
կին անոր, մանուկն ու մեծը, ինչպէս նաև բոլոր աղդերը։ Սիրե-
ցէ՛ք զայն ուրեմն, տղաք, և մի՛ նմանիք անոնց որ առաւօտուն
կ'արթննան՝ իրիկուան նորէն քնանալու համար։ չեն զիտեր անոնք
թէ ի՞նչ բանի գործածեն իրենց ժամանակը, և ինչո՛վ զբաղին։

Եթէ աւելորդ ժամանակ ունենաք՝ ընթերցումի նուիրուեցէք։
լաւ գիրքերու ընթերցումը՝ ամէն զրօսանքէ աւելի օգտակար է։
Անդամ մը շատ խելացի իշխանուհիի մը առաջարկուեցաւ որ հա-
նոյալի խաղի մը մասնակցի։ ուսեալ տիկինը մերժեց ըսելով որ
ատկէ բան մը չէր կրնար սորվիլ, և երբ հարցուցին թէ ի՞նչ պիտի
ընէր ուրեմն, — պիտի կարդամ, պատասխանեց։ Շատ իրաւունք
ունէր իշխանուհին, որովհետեւ ընթերցումը ամենէն աւելի օգտա-
կար արդիւնքներ կուտայ։ անիկա է որ միտքը կը ճոխացնէ, ե-
րեւակայութիւնը կը զարդարէ, դատողութիւնը կ'ուղղէ, ճաշակը
կը հաստատէ, մտածել ու գրել կը սորվեցնէ, հոգին կը բարձրա-
ցընէ և աղնիւ զգացումներ կը ներշնչէ։ Աղէկ գիրքերը հաղարու-

մէկ օգտակար և հաճելի ծանօթութիւններ կը մատակարարեն, և ջաներու նման կը լուսաւորեն մեղ կեանքի ընթացքին մէջ :

Բայց, այդ թանկագին պառուզները ապահովութեամբ քաղելու համար, պէտք է որ միայն լաւ գիրքերը ըլլան ձեր կարդալիքները, այսինքն անոնք՝ որ ձեր ծնողքը ու դաստիարակները կը թոյլատրեն :

Եւ միայն ընտրութիւնով կարդալն ալ չբաւեր. պէտք է որ անդրադառնաք ձեր կարդացածին : Քիչ կարդացէք՝ բայց աղէկ կարդացէք : Աճապարանքով եղած ընթերցումէն բան մը չի մնար ձեր միտքը . գիրքերն ալ մնունդներուն կը նմանին, որոնք այն ատեն միայն օգտակար կ'ըլլան երբ ծանր կերպով առնուին և լաւ մարսուին :

Վ. Մ. ԽԱԶԻԿԵԱՆ



ԹԻԹԵՌՆԵԿԻ ՄԸ ԵՒ ԶԱՏԿԱՃՃԻ ՄԸ
ԱՐԿԱԾՆԵՐԸ



(Ա. Արարուածը տէնանել անցած շաբթու)

Երկրորդ արարուածին երբ վարագոյրը կը վերնայ գրեթէ գիշեր եղած է : Երկու ընկերներուն՝ Քօղահերձին տունէն դուրս ելլելը կը տեսնուի : Զատկաճճին թեթեւակի դիսովցած է :

Թիթեռնիկը. (Կոնակը տնկելով). — Այլ ևս թոփ'նք :

(Բոռն . . . կը թոփն: Խօսակցութիւնը կը շարունակուի օդին մէջ):

Զատկաճճին. (Արիաբար ելլելով). — Թոփ'նք :

Թիթեռնիկը. — Ի՞նչպէս գտար նայինք Քօղահերձս :

— Սիրալի է, սիրելի՞ս, առանց ձեղ ճանչնալու ձեղի կը յանձնէ իր մառանը և ամէն ինչ :

Թիթեռնիկը. (Երկինքը դիտելով). — Օ՛հ, օհ, լուսնկան քիթը դուրս կը հանէ պատուհանէն, պէտք է աճապարել . . .

— Աճապարել, ինչո՞ւ :

— Ալ հոգ չե՞ս ըներ տուն դառնալու համար :

— Օ՛հ, հերիք է որ աղօթքի ժամուն հասնիմ . . . մեր տունն ալ հեռու չէ, նա՛, ետեւի կողմն է :

— Եթէ դուն չես աճապարեր, ես ալ չեմ աճապարեր :

Զատկաննին (սրտաղեղումով) . — Ի՞նչ բարի մէկը կ'երեւաս . . .
Շիտակը՝ չեմ գիտեր թէ ինչու երկրի վրայ բոլոր մարդիկ քեզ
բարեկամ չեն . «Բօշայ մը , պուէտ մը , ցատկուան մըն է» կ'ը-
սեն քեզի համար :

— Հէ՞ , հէ՞ , ո՞վ ըստ ատիկա :

— Տէր ողորմեա՞ , Բզէզը . . .

— Ա՛խ , այո՞ , ան խոշոր ճենակապիկը (roussah) զիս ցատ-
կըստան կը կոչէ , որովհետեւ ինք տնկուած փոր մը ունի :

— Բայց միայն ան չէ որ քեզ կ'արհամարհէ :

— Ա՛խ , նղովից արմատ . . .

— Խղոնչները ալ քեզ բարեկամ չեն , ո'չ Կարիճները , և ո'չ
իսկ Մրջիւնները :

— Իրա՞ւ :

Զատկաննին (մտերմօրէն) . — Մի՛ դարպասեր բնաւ Մամուկին ,
սոսկալի կը գտնէ քեզ :

— Սիսալ տեղեկութիւն տուեր են իրեն :

— Վայ . . . Թրթուրները քիչ մը համակարծիք են իրեն . . .

— Կը հաւատամ , կը հաւատամ . . . բայց , ըսէ ինծի , քու-
ապրած աշխարհիդ մէջ ալ , — դուն վերջապէս Թրթուրներու աշ-
խարհէն չես ինծի չեն հաւարիր . . .

— Շիտակը , ընտանիքէ ընտանիք կը տարբերի : Երիտասար-
դութիւնը քու կողմէդէ է : Ծերերը , ընդհանրապէս , կ'ըսեն թէ
այնչափ խղճի տէր մէկը չես :

Թիրեռնիկը (տխրօրէն) . — Կը տեսնեմ որ շատ համակրութիւն
չունիմ , վերջապէս . . .

— Խա՞չ որ չէ , խեղճուկս : Եղիճները քեզի դէմ ոլս ունին :
Դօդոչէն բոնէ մինչեւ Ծղրիթը քեզ կ'ատեն : Երբ քու մասիդ-
խօսի «Ղա թի . . . թի . . . թեռնիկը» կ'ըսէ :

— Աս լակուսներուն պէս զոն ալ կ'ատե՞ս զիս :

— Ե՞ս . . . կը պաշտեմ քեզ , որքա՞ն հանգիստ է մարդ ուսե-
րուդ վրայ : Ասկէ զատ միշտ Քօղաներձներուն տունը կ'առաջնոր-
դես զիս : Ինչ զուարձալի . . . Ըսէ՛ ուրեմն , եթէ յոդնեցուցի քեզ ,
կրնանք տեղ մը քիչ մը հանգչիլ . . . կարծեմ թէ չյոդնեցար :

— Քիչ մը ծանր կուգաս ինծի , բայց հոգ չէ :

Զատկաննին (Քօղաներձներ ցոյց տալով) . — Ուրեմն քիչ մը
սատեղ մտնենք , կը հանգչիս :

— Ա՛չ , չնորհակալ եմ , Քօղաներձներ , միեւնոյն բանը՝ միշտ :
(Յած լկտի շեշտով մը) Ես շատ կը սիրեմ մտնել քովնտի . . .

Զատկաննին (կաս-կարմիր կտրած) . — Վարդին քով , ո'հ , ոչ ,
երբե՛ք . . .

Թիրեռնիկը (զայն քաշելով) . — Եկուր , հա՛ , մեզ չեն տեսներ :
(Զգուշուն վարդին տուեր կը մտնեն: — Լարազոյրը կ'իջնէ.)

(Երրորդ և վերին վարագոյը յաշորով)

ԱԼՖՈՆՍ ՏՕՏԵ

ՓՇՈՒՐՆԵՐ ՄԵԾ ՄԱՐԴՈՅ ԿԵԱՆՔԵՆ

ՄԵԾ ՄԱՐԴԻԿ ԽՈՆԱՐՀ Կ'ՅԼԼԱՆ

Ա.մերիկեան պատերազմին ատեն, տեղ մը ուր զինուորական նորոգութիւններ կը կատարուէին, փոքր խումբի մը վերատեսուչը կայնած՝ հրամաններ կուտար գործաւորներուն, երբ անոնք կը ջանային վեր բարձրացնել գերան մը. բայց ոյժերնին չէր բաւեր: Եւ վերատեսուչին ձայնը կը լսուէր մերթ ընդ մերթ որ կը պոռար. — «Հա՛ վերցուցէք, քիչ մնաց. վերցուցէ՛ք հա՛»:

Այս միջոցին այդ տեղէն կ'անցնէր սովորական հագուստով պաշտօնեայ մը որ հարցուց վերատեսուչին թէ ինչո՞ւ ինքն ալ քիչ մը չէր օգներ: Այս վերջինը զարմացած՝ դառնալով անցողին, մեծ մարդու մը խրողտանքով ըսաւ.

— Տէ՛ր, ես վերատեսո՞ւչ մըն եմ:

— Անա՞նկ է, վերատեսո՞ւչ ես, պատասխանեց պաշտօնեան, այդ չէի զիտեր: (Եւ գլխարկը հանելով խոնարհութիւն մը ըրաւ) — Զեր ներողութիւնը կը խնդրեմ, ստարոն վերատեսուչ:

Ցետոյ իր ձիէն վար իջաւ, և գործաւորներուն օգնեց մինչ քրտինքները ջուրի պէս վար կը հոսէին իր ճակտէն: Եւ երբ գերանը անկուած էր, անցորդը դառնալով ըսաւ պղտիկ բայց մեծամիտ մարդուն.

— Պարոն վերատեսուչ, եթէ ուրիշ ատեն այս տեսակ գործ մը ունենաս, և կատարելու բաւականաչափ մարդ չունենաս, լուր մը զրկէ քու ընդհանուր հրամանատարիդ, և ես ուրախ պիտի ըլլամ երկրորդ անգամ ալ քեզի օգնելու դալով:

Վերատեսուչը կարծես թէ շանթահար եղաւ: Պաշտօնեան Ուաշինգթոնն էր, Ա.մերիկայի մեծ զօրավարը:

Նիկոմիդիա

ԾԱՂԿԱՍԷՐ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԱՐԵՑՈՅՑ. — Ստացանք 1908 տարւոյ Ժողովրդական Տարեցոյցը որ 200է աւելի էջերով, պատկերազմէ և խիստ շահեկան բովանդակութեամբ հատոր մըն է: Կը պարունակէ բազմաթիւ հետաքրքրաշարժ և զուարձալի զրուանքներ, գիտական ծանօթութիւններ, մրցանակաւոր խաղեր, զուարձալիքներ, գեղեցիկ պատմութիւններ, օգտակար գիտելիքներ, և այլն: Կը յանձնարարենք մեր դեռաւտի ընթերցողներուն իրր լաւագոյն զրօսանքի գիրք մը որ հակառակ ծաւալին՝ Յ զբուշ միայն կ'արժէ: Հրատարակիչն է Զարդարեան գրատունը:

ԻՆՉ ՈՐ ՀԵՏԱՔՐԹԱԿԱՆ Ե

ՈՒՐԻՇ ԱԶԳԵՐԸ ԻՆՉՊԵՍ ԿԸ ԲԱՐԵՒԵՆ ԶԻՐԱՐ

ԱՄէն տեղ իրեն յատուկ բարեկահական նշանը, այսինքն բարելու ունի: Յայտնի է թէ Եւրոպացիք գլխարկնին կը հանեն և իրարու ձեռք կը սեղմէն: Օսմանցիք թիմեննահ կ'ընեն: Հայոց բարեկահ ձեւը, մեր նախահայրերուն ատեն, եղած է զիսու չարժում մը, ձեռքը կուրծքին վրայ դրուած, ճիշդ ինչպէս այսօր կ'ողջունեն քահանաները: Բայց հեռաւոր երկիրներու մէջ բնակող և կամ կիսակիրթ ժողովուրդներու մէջ ինչպէս կը բարեւեն զիրար: Ահա այդ է հետաքրքրականը, և այդ մասին հետեւեալ տեղեկութիւնները կան: —

Ճաբոնցիները իրար բարեւելու համար, իրենց ոտնամանները կը հանեն: Զինացիները թեթեւագէս կը խոնարհին և իրենց ձեռքերը փոլին ի փոխ կը շարժեն իրենց կուրծքին վրայ: Լարոնիացիները իրենց քիթը դիմացինին ճակատին կը դպյանեն և փոխադարձաբար: Մարիան կամ Լարրօն կղզիներուն մէջ (Խաղաղական ովկէանուին մէջ, Փիլիպեան կղզիներուն արեւմտեան կողմը, գերմանական ստացուածք մը) մարդ դիմացինը ողջունելու համար սեղմիւ կը շփէ իրեն ստամոքսը: Սօքօթօրայի մէջ (Հնդկաց ծովին մէջ կղզի) փոխադաբար իրարու ուս կը համբուրեն: Լէմբուրէք և Բալաս (Ովկէանիա) կղզիներուն մէջ իրարու ոտք կը բռնեն: Այնոսենրը իրարու ականջի մէջ կը փչեն: Հարաւային Ամերիկայի ամէնէն վարի ծայրը՝ Հօրին հրուանդանին բնակիչները իրենց փորին վրայ կը պառկին: Արեւմտեան Ափրիկէի Լօրէզ հրուանդանին սեւամորթները մէկ ծունկերնին գետինը կը դնեն և ձեռքերնին ուսերնէն վեր բըռնած, երեք անգամ ծափի կը զարնեն: Լօանկոյի (Քօնկօ, Ա.փրիկէ) երեւելիները իրենց բաղուկները կը շարժեն, երեք անգամ առաջ ու ետ յատքելով: Ընկերութեան կղզիներուն մէջ (Ովկէանիա) զիրար կ'ողջունեն, քիթերնին իրարու քսելով: Խոկ երբ իրենց դէմինը շատ յարգելի մէկն է, կը բռնեն անոր ձեռքը և զայն իրենց քիթին բերնին կը քսեն: Ափրիկէի մէջ տեղեր կան ուր բարեւողները գետնէն հող կամ աւազ առնելով իրենց կուրծքին ու ձեռքերուն կը քսեն:

Խոկ իրարու որպիսութիւնը հարցնելու մասին բանաձեւերն ալ տարբեր են, նոյն խոկ եւրոպական ժաղովուրդներուն մէջ: Յրանսացիները կ'ըսեն «ի՞նչպէս կ'երթաք»: Անգլիացիները՝ «ի՞նչպէս կ'ըսէք»: Գերմանները՝ «ի՞նչպէս կը գանէք դուք ձեզի»: Հոլանտացիները՝ «ի՞նչպէս կը ճամբորդէք»: Շուէտացիները՝ «ի՞նչպէս կը քիսիառը»: Եգիպտականին մէջ կ'ըսեն, «ի՞նչպէս կ'երթայ չնչառութիւն»:

նիդ» : Յունաստանի մէջ՝ «ի՞նչ կ'ընէք» : Հին հելլէնները կ'ըսէին «ուրախացի՛ր», իսկ հին Հռոմայեցիք՝ «քաշառո՛ղջ եղիր» : Պարսկաստանի մէջ՝ «թո՛ղ քու շուքդ բնաւ չնուաղի» : Զինաստանի մէջ՝ «բրինձնիդ կ'երա՞ք» : Իուսուսոյ մէջ՝ «լա՛ւ եղէք» : Բոլոնիայի մէջ՝ «ծէր Աստուած օրհնեա՛լ ըլլայ» : Սկովտուսոյ մէջ՝ «տունը ի՞նչպէս է ամէն բան» : Նաբոլիի մէջ՝ «մաքրութիւն մէջ աճեցէ՛ք» : Ճենովայի մէջ՝ «առողջութիւն և օդուտ ունեցէք» :

Բայց այս շարքը չվերջանար, երբ հարկ ըլլայ ամէն ժողովուրդներու բանաձեւերը գրել :

Պ Զ Տ Ի Կ Ա Ղ Զ Կ Ա Ն Մ Ը Մ Ա Հ Ը

Այս կիրակի օր Սամաթիայի մէջ չորս տարու աղջիկ մը ցաւալի մահուան մը զոհ գնաց:

Այս աղջիկը, ձենէ շատերուն պէս հետաքրքիր էր ամէն բանի: Նոյն օրը, սենեակին մէջ մինակ եղած ատեն տեսաւ որ շիշ մը լեցուն օղի կայ: Հայրիկը ամէն գիշեր օղի կը խմէր: Աղջիկն ալ խորհելով որ հաճելի բան մըն է այդ ըմպելին, զայն խմեց ամբողջովին:

Սակայն պահ մը ետք սկսաւ ճւալ, պուալ, աղեկտութ ձիչեր արձակել: Սիրաը կ'այրէր, թոքերը կը բղքտուէին: Հէգ պղտիկը դետինները կը տապլտիէր ահուելի չարչարանքներու մէջ. վերջապէս չի կրնալով դիմանալ՝ մեռաւ:

Բժիշկները յայտարարեցին թէ աղջիկը օղիէն մեռած է:

Ասիկա օրինակ մը թող ըլլայ պղտիկներուն որպէս զի իրենց չի վերաբերած բաներով չի հետաքրքրուին և ամէն ինչ որ կը տեսնեն ուրիշներուն վրայ, իրենց անձին վրայ չփորձեն բնաւ:

Ձենէ քանինե՞ր արդեօք դարակները կը խառնշտկեն քիչ մը քօնեաք կամ ուրիշ ո և է ըմպելի բերաննին դնելու համար, առանց զիտնալու թէ ո՛րչափ վտանգաւոր են այդ խմելիքները առողջութեան:



Ի ՇՈՒԽԵ Վ. ԲԱՑ

Օր մը —քըսան տարի առաջ—
 Կ'արտասուէիր լալահառաչ,
 Ով Արայ,
 Եւ մայրդ, այնքան ազնիւ իրաւ,
 Ա՛լ ճարահատ, քեզի դըրաւ
 Իշուն վրայ:
 —«Հօ՛, քե՛ղ տեսնեմ. քալէ՛, իշուկ...»
 Կենդանին, հեղ և անշըշուկ,
 Ծոյլ ոտքով
 Խոտերուն մէջ կ'առնէր քայլեր,
 Մինչ մօրդդ դէմքն ալ կը փայլէր
 Անոր քով:
 Ճամբուն վըրայ երկարաձիգ,
 Կէս ժամու չափ այնպէս գացիք
 Շիփ շիտակ,
 Մինչեւ հասաք հեռուն, հեռուն,
 Փոքր անտառին մեծ ծառերուն
 Շուքին տակ:
 Հոն, անառակ մանուկ դուն չար,
 Անմիջապէս էշէն իջար,
 Ու նորէն

Վազելով հոս հոն անձանձիր,
Հէդ մայրիկիդ սիրտն հատցուցիր
Դա՛ռնօրէն:

— «Հանդա՛րտ, իմ քովս եկո՛ւր, Արայ,
Ըզդուշացի՛ր թուփերուն վրայ
Պիծակէն,
Մեղուներէն՝ որոնք սաստիկ
Սուր խայթերով մորթ ու մատիկ
Կը ծակեն . . . :»

Դուն, անխոհեմ տըղայ պղտիկ,
Մօրըդ խօսքը չըրիր մըտիկ . . .
— Քի՞ մ'անցաւ,
Պոռացիր. «Վա՛յ, հասիր, մայրիկ,
«Բան մը կըճեց մատիս ծայրիկ,
Կ'զգամ ցա՛ւ . . . :»

Պատիժդ առիր աչքերով թաց,
Մայրդ այլայլած քովըդ փուժաց
Ով Արայ,
Եւ, գրկելով, խիստ մեղմօրէն
Տեղաւորեց քեզի նորէն
Իշուն վրայ:

* * *

Քըսան տարի ետքն, այսօր, դուն
Պարկեշտ՝ որքան ժիր և արթուն
Խելանի,
Երբ եղած են երիտասարդ,
Վարք ու բարքդ ալ, ամէն մարդ
Կը հաւնի.

Ալ չես յիշեր բնաւ մէկ օր
Լացերն անսաստ ու կամակոր
Այն տըղուն,
Որ էշն հեծած զընաց անտառն.
Ոչ ալ իր կըած պատիժը դա՛ռն,
Ոչ մեղուն:

ՀԱՅԱՆԴ ՏՂԱՆ

Ահաւասիկ տղայ մը զոր շատ կը սիրեմ։
Երբ հայրիկը իրեն բան մը կը յանձնա-
րարէ, տղեկը անմիջապէս կը կատարէ զայն։
Երբ մայրիկը ըսէ իրեն. «Տիգրան, գնա
հաց, պանիր, ջուր բեր», ան կը վաղէ առանց
դիտողութիւն ընելու։

Դպրոցին մէջ երբ ուսուցիչը աշխատիլ
կը հրամայէ՝ կ'աշխատի, երբ խօսիլը կ'արգի-
լէ, լուռ կը կենայ։

Իր հնազանդութեան համար ամենքը
զինքը կը սիրեն։ Դուք ոլ երբ Տիգրանին պէս
ըլլաք, աշխարհ ձեզի պիտի սիրէ։

ԱՆՀԱՅԱՆԴ ՏՂԱՆ

Գալով Յովհաննէսին, զայն չեմ սիրեր։
Ի՞նչպէս կ'ուզէք որ սիրեն բանի որ անհնա-
զանդ է։

Երբ հայրը ըսէ անոր որ երթայ, ջուր
բերէ աղբիւրէն, Յովհաննէս կոչտ կերպով
կը պատասխանէ. «Ես չեմ երթար, շատ հե-
ռու է»։

Իր այս անհնազանդութեան համար միշտ
կը պատժուի հօրմէն։ Իսկ երբ հայրիկը հոն
ըլլայ, մինչեւ վերջը սիրաը կը հատցնէ մայ-
րիկին և անոր խօսքը մտիկ չըներ բնաւ։

Յովհաննէս անշահ տղայ մըն է։ Աստ-
ուած պիտի պատժէ իր անհնազանդութիւնը։

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԲԱԺԻՆԸ

ԾՈՅԼ ՏՂՈՒՆ ՄԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ

Օ՛հ, մեղք ինծի, ի՞նչ սոսկալի տաժանք մըն է դաս սորվիւլը: Բառ մը, երկուք, ի՞նչ կ'ըսեմ, ամբողջ մէ'կուկէս սիւնակ այս բառերը ստիպուած եմ գոց սորվիլ իրենց նշանակութիւններով. երանի՞ թէ բառերը իմաստ չունենային: Բայց պէտք է սկըսիմ բառերը սորվելու:

«Բանս», տեղ մը ուր յանցաւոր մարդիկ լեցուած են: Ինչո՞ւ «դպրոց մըն է» չպիտի ըսէին. այո՛, բանտ մըն է դպրոցը, վատահ եմ: «Պատիժ»: այս բառին նշանակութիւնը շատ լաւ գիտեմ առանց բառարանին նայելու: «Հաճոյք»: կը հասկնամ, գնդակ խաղալը հաճոյք մըն է: Անտարակոյս երբ Յովհաննէս լսէր ատիկա, պիտի ըսէր որ «հաճոյք»ը նոր գիրք մը առնելն է: Կարդա՛, կարդա՛, կարդա՛, ես կ'ատեմ կարդալը:

Երբ մարդ ըլլամ, երբեք գիրք չպիտի բանամ, օ՛հ, երանի՞ թէ հիմա մարդ մը եղած ըլլայի:

ԾՈՅԼ ՏՂԱՆ ՄԱՐԴ ՄԸ ԸԼԼԱԼԻ ԵՏՔ

Այո՛, մարդ մըն եմ, վայ ինծի որ այդքան յիմարութիւն ըրեր եմ երբ տղայ էի: Ես կ'ատէի գիրքերը և հաճոյքչէի զգար անոնց ընթերցումէն:

«Յակո՛ք, կ'ըսէր իմ հայրս, սորվէ՛ դասերդ, եթէ ոչ, բանի մը յարմարութիւն չպիտի ունինաս երբ մարդ ըլլաս»: «Յակո՛ք, կ'ըսէր մայրիկս ալ, խելքդ միտքդ գրքերուդ տուր, եթէ ոչ, ամօթ պիտի զգամ քեզ իմ զաւակս կոչելու համար»:

Յովհաննէս ալ ինծի պէս տղայ մըն էր, խաղալը կը սիրէր, բայց կարդալը աւելի կը սիրէր, և դպրոցէն դուրս ալ կ'աշխատէր բան սորվելու:

Հիմա Յովհաննէս ալ, ինծի պէս, մարդ մըն է, բայց շատ տարբեր մարդ մը:

Հիմա կը տեմնեմ իմ մխալս, բայց շատ ուշ: Ժամանակ չունիմ աշխատելու որովհետեւ ստիպուած եմ օրական հացիս զրամը վաստկիլ:

Ահա՛, տղայութեան ատեն գործուած ծուլութեան դառն պըտուզ:

Յարգմանեց

ԵՐՈՒԱՆԴ ՎԱՐԴԻԿԵԱՆ
Կեսարիո Ս. Կարավետի վանքին

ՄՏՔԻ ԶԲՈՍԱՆՔ

Համելուկ թիւ 30.

Է. Ա. Ա. Զ. Ս. Պ. Ր.

Այս գիրերէն կազմել բառ մը. ետքը իր մէջէն գիրեր ողակ-
անցնելով կամ տեղափոխելով կազմել նաև ուրիշ 5—6 բառ։

Հաշուական հարցում թիւ 30.

Նիկոմիդիայէն Օր. Գոհարիկ Պիալիեան հետեւեալ հարցումը
կ'առաջարկէ։ —

Մեր տանը մէջ կ մեծ և Յ պղտիկներով եօթը հոգի ենք։ Կ
մեծերը մէկդմէկէ 10ական տարու և երեք պղտիկները մէկդմէկէ
2ական տարու փոքր ենք։ Ամէնուս տարիքին գումարը 227 է.
ամէնէն մեծը 65 տարու է։ Մնացածները քանիակա՞ն տարու են։

Լուծողներէն մէկը վիճակով պիտի ստանայ երեք ամսուան
Ծաղիկ, և երկրորդ մըն ալ ժողովրդական Տարեցոյց մը։

Պատասխանները պէտք է խմբագրատուն հասնին մինչեւ
Հինգչարթի առաւարտ ժամը երեք, և գրուած պէտք է ըլլան կող-
քին վրայի կտրօնին վրայ։

Թիւ 29 հանելուկին լուծումն է.

Ա Ն Ն Ա.

Ն Կ Ա Ռ

Ն Ա Ն Ա.

Ա Ռ Ա Մ

Թիւ 29 հաշուական հարցումին պատասխանն է.

Հայրը 40 տարու էր։

Ճիշդ լուծողներն են,

Պէջիկրաշի ազգ. վարժարանէն՝ Արայ Պօյաձեան, Աղաւնի
Սարգիսեան, Արուսեալ Զօփուրեան, Նուարդ Զօփուրեան, Ցակոր
Արզուանեան, Զաւէն Թնքարեան, Ժիրայր Եազմաձեան, Դրիգոր
Պօյաձեան, Արաքսի Սարափեան, Արուսեակ Բարսեղեան, Հերմինէ
Եազուպեան, Նուարդ Բարսեղեան, Մարիամ Քիւրքճեան, Աղեք-
սանդր Տէր Ցակորեան, Գէորգ Պաղտասարեան, Մարգիս Փափաղ-
եան, Գաւոնիկ Պուռուճեան, Լեւոն Խանճեան, Յ. Դըլըճճեան, Կոս-
տանդ Զիթճեան, Արշալոյս Սուճուքճեան, Եղուարդ Թուլումալա-
ճեան, Աղաթօն Զալկճեան, Տիգրանուհի Դերձակիսն։

Վիեննական Միսիրարեանէն՝ Նշան Քէօմիւրճեան, Արամ Ճին-
ճեան, Տիրան Խանամիրեան, Կարապետ Եորտամեան։

Մայր-վարժարանէն՝ Հայկ Պարտիզպանեան, Եղուարդ Պօղոս-
եան, Սիմօն և Մաննիկ Պէյլէրեան։

Բերայի կասեանեմ՝ էօժէնի Պարտիղպանեան, Ալիս Գանա-
նեան, Յարութիւն Յովհաննէսեան :

Սկիւտարէն՝ Արտաւազդ Վարդանեան, Արմինէ Խւլիւքնեան :
Խասգիւղէն՝ Զարմինէ Դավուքնեան, Արամ Աստուածատուր-
եան :

Թօպէր-օջէմէն՝ Կարապետ Պետրոսեան : Մագրիգիւղէն՝ Դե-
ղամ Էանամիրեան : Սամարիայէն՝ Անդրանիկ Աշճեան : Գարբ-
էն՝ Վարամ Փափաղեան : Սարշեարէն՝ Երուանդ Գալֆաեան :
Բերայի Համազգեայէն՝ Յովսէփ և Գրիգոր : Բանկալքիի Ան Յը-
ղուրենէն՝ Հնաղանդ Նարկիէնեան : Բերայէն՝ Սիրանոյ Սարափ-
եան : Շիշիէն՝ Թորգոմ Բագլամեան :

Նիկոմիդիայէն՝ Սրբունի Քիւրքնեան, Նուպար և Գոհարիկ
Պիպիեան, Ազգ Վարժարանէն՝ Զարեն Թէրզիեան : Վերափոխման
վարժարանէն՝ Պերճունի Քիւրքնեան : Զայրեան Մանկապարտէկէն՝
Սիրազարդ Զաքրեան, Նեւրիկ Անդրէասեան, Զուարթ Զա-
քարեան :

Պանցրմայի ազգ . Լուսաւորչեան վարժարանէն Յովհ . Զամ-
շիկեան, Սիմոն Ծմաւոնեան, Արամ Իշխանեան :

Պարտիզակի ազգ . Վարժարանէն Կարօ Մ . Տէր Կարապետեան :
Ասոնցմէ վիճակը շահեցան Պէջիթաշի ազգ . Վարժարանէն
Նուարդ Բարօնեցեան որ կ'ստանայ նոր գիրք մը և Բերայի կաս-
եան վարժարանէն Ալիս Գաննեան որ կ'ստանայ երեք ամիս Ծաղիկ:

ԱՐԵՒԵԼ. ՈՐԱԹԵՐԹ ազգային, գրական եւ խաղախական,

— Բաժանորդագրութիւն՝ տարեկան կ . Պոլսոյ
համար 80 զրշ ., Յամաեայ 45 զրշ ., գաւառներու համար 108 զրշ .
Յամաեայ 60 զրշ . և օտար երկիրներու համար 35 ֆր . Յամաեայ 20 ֆր . :
Զեռքէ վաճառում՝ տար փարա: Խնամեալ բովանդակութիւն, ըն-
տիր յօդուածներ, թարմ լուրեր ու խորագոյն տեղեկութիւններ:
ԱՐԵՒԵԼ. իր վերակազմուած խմբագրութեամբ և իր կարող աշ-
խատակիցներով, առաջնակարգ տեղ մը կը գրաւէ անզական հայ
մամուլին մէջ, օր աւուր աւելի՝ հրատուրիչ դառնալով՝ նորանոր
բարւոքուններու չնորհիւ զօրս ներմուծած է թերթին մէջ : Նիւ-
թերու ճոխ պէսսլիսութիւն մը կը կազմին իր մասնագիտական
յօդուածները, եկեղեցական, կրօնական, անտեսական-սեղանա-
ւորական, երկրագործական ևայլն, բաց ի զրական ու բանասի-
րական գրուածքներէ, օրուան տեսութիւններէ : ԱՐԵՒԵԼ. վե-
րաբերեալ ամէն գրութիւն և բաժանորդազմն պէտք է ու զղել
Տէր և Տնօրէն Գարեզին էֆ . Պօյաճեանի հասցէին, Դալաթիա,
Մահմատիյէ Ճատահասի ուր կը գանուին թերթին տպարանն ու
խմբագրատունը :